

ԱՌՍԿ.

Կ Ա Տ Ո Ւ Ա Չ Ո Ւ Կ Ե Ւ Կ Ա Տ Ո Ւ .

Վայ ան խորտիկին
Որ կօշկակարն է եփեր ,
Վայ ան կօշիկին
Որ խոհարարն է կարեր :

Հազար անգամ լրսած կրկայ ամէն մարդ
Թէ մարդքս ձեռք պէտք չէ դարնէ այն բանին
Որ յարմար չէ ոչ վիճակին , ոչ բարբին .

Բայց որո՛ւ կրսես .

Անոր ներհակ՝ կըտեսնես

Որ մարդկանց շատը յանդուգն է եւ հըպորա .

Աւելի գործը խանգարել յանձ կառնուն

Ու ծաղր ըլլալ ամենուն ,

Քան թէ մըտիկ ընել գիտնոց իրբասին

Ու չըմանալ իրենց ուժն ու չափերնին :

Կատուածուկին

Օր մը խելքին

Ձեմ՝ գիտեր ինչ կըփրջէ ,

«Է՛ս ալ կատուին

«Վարպետ գործին

«Եկուր ձեռք գարնեմ՝» կըսէ ,

Կուզես նախանձ սեղէ անոր ըրածը ,

Կուզես խարդախ ու վնասակար չարութիւն ,

Կամ արգեօք միշտ ձուկ ըլլալով կերածը ,

Վըրան եկած էր տեսակ մը ձանձրութիւն .

Ինչ եւ իցէ միտք ըրաւ ,

«Կատուին խընդրեմ՝ ես , ըսաւ ,

«Որ ինձի ալ սովրեցնէ

«Թէ մուկ բռնելն ընտոր է :

Փխիկն ըսաւ կատուածուկին՝

Թէ «Ի՛նչ կըսես , բարեկամ .

«Տեղեանկ ես գուն այս արհեստին ,

«Ես քու վըրագ կըխըղճամ .

«Վախեմ՝ թէ դուն չես պաշարեր ,

«Խաղք կըլինիս իբր անխորձ .

«Ռամկաց առակը միտքըդ բեր , —

«Լոկ վարպետին գործն է գործ : »

— «Է՛հ բարեկամ , ինչեր կըսես .

«Մուկ բռնելն ալ բան մըն է .

«Յյս իմ՝ գունչըս սրբան գիտես

«Օձածուկեր բռներ է :

— «Թէ որ այդպէս է , եկ երթանք մեք մառան .»

Գնացին մառան մէկմէկ անկիւն պըպղեցան .

Կատուն իր բանը պըրծուց ,

Լաւ մը փորը կըշտացուց .

Յետոյ ելաւ կատուածուկին մօտ գընաց ,

Տեսնէ որ խեղճը հոգեվարք է ընկեր ,

Ի՛նքանը բաց , աչուընները մութ կոխած ,

Մըկներն ալ պոչն են կերեր :

Հասկըցաւ որ այն կըտրիճը

Մուկ բռնելու կըտրիճ չէ .

Քաշեց տարաւ մօտի լիճը՝

Որ գէթ շունչը հոն փրջէ :

«Թեղճ կատուածուկ , գընա՛ սովրէ ,

«Որ մուկ բռնել քու բանըդ չէ» :

ՔՈՒՂՈՎ .

ՀԱՆՆԵՆՈՒԿ .

Ինքն յերաւի զարմանալի ,
Փոքրիկ մարմնով զաշխարհ տանի .
Սուրբն եւ անուրբ մըտնէ ինայ ,
Սակայն նա միշտ նոյն կըմընայ :
Փոքր ու մեծ բան , երկիր երկին

Նոյն գըռնակէ հոն մուտք ունին
Եւ նոյն գաշախն խմէջ սըղմին .
Եւ ելանելն այնպէս գիւրիին՝
Որ եւ բոպէ
Սի ոչ տեւէ :

Աղաւնուոյս Փետրոպարի Համեւուկին էր ԼԵՉՈՒ :

Տարուոյս Օրացուցին Մարտի Կանելուկն է ՈԶԻՆՉ . տես մեկնութիւնը Ապրիլի վերջը :